

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱԻԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԻՆՉՊԻՇՄ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՒ Ի՞ՆՉ ԱՌԱՋՈՒԹԻՒՆ ՈՒԽՆԻՆ ԻՐԱՄՈՒ ՔԵՏ

Նոր Կոտակարանի մէջ ընդունուած կոնունկան չքը Աւետարանները երկու ժամի կը բաժնուին։ Առաջին երեք Աւետարանները իրարու շատ նմանութիւններ ունին։ այս իսկ պատճառու զատ խումբ մը կը կաղմին և կը կոչուին նմբաղիր և կամ Համատես Աւետարաններ (Synoptic Gospels)։ Իսկ յոր բորգ Աւետարանը, որ թէ՛ շատ ուշ գրուած է և թէ՛ միւսներէն բոլորովին տարրեր ուղղութեան մը կը հետեւի, ասոնցմէ կ'անշատուի և ուսումնասիրութեան շատ նիւթ կը կազմէ։

Չորրորդ գարու մէջ, առաջին երեք Աւետարաններուն միջև գտնուած նմանութիւնները Օդուստինոսի կողմէ քննութեան առնըւեցան և ինքն էր որ առաջին անդամ այս ուղղութեամբ քննադատական արտայաւր տութիւն մը ըրաւ և Բայց իրմէ վերջ այս «Synoptic Problem» միջնէւ Ժ. Դարչ շրադիցուց մարդոց միտքերը և լրջօրին չհետապնդուեցաւ։ Ժ. Դարուն մէջ ասկայի, Լաշմէնն (Lachmann) էր որ առաջին անդամ հրապարակ դրու զայն և իրերւ Համատես Աւետարաններու լուծման հարց (Synoptic Problem) աշխարհի ներկայացուց։ Այդ թուականէն սկսեալ, այս հարցին ուրիշ մէջտեղ բերուեցան զանազան տեսութիւններ։

Աւետարանները ինչպէ՞ս խմբագրուեցան։ Ոմանք կը նորուին թէ երբ Համատես երեք Աւետարաններէն մէկը առաջին անդամ է գիր առնուեցաւ, միւս երկուը անոր հետեւեցան և ասոնց Գեղինակները միաժամանակ ուրիշ աղբիւներէ եւս պատուելով։ Խմբագրեցին իրենց Աւետարանները։ Ուրիշներուն կարծիքով, աւետարանադիրներէն

իրաքանչիւրը իրարմէ անկախ տաքրեր աղբիւներէ օգտուելով զրեցին։ Ըստ ոմանց, այս Աւետարանները գրուելէ տապաջ, եկեղեցոյ մէջ Յիսուսի խօսած առաջներու հաւաքածոյ մը զոյութիւն ունէր, որ ծառայուծ է երեք Համատես Աւետարաններուն Համար իրը հատարակաց աղբիւր։ Իսկ ոմանք այն ահասութիւնը ունին թէ Յիսուսի խօսքերն ու առաջները, հրաշներն ու իր կեանքին հետազոտուունները, առաջեաններուն կողմէ իրը իրենց քառորդի նիւթ՝ երկար տարինք բերնէ բերն պատմուելով՝ յառաջ բերձ էին արդէն անդիք աւետարան մը, որուն հետեւելով խմբագրած են Մատթէոս, Մարկոս և Ղուկաս իրենց Աւետարանները։

Ի հարկէ դիպուածի մը արգիւնքը չեն կրնար ըլլալ այս առաջին երեք Աւետարաններուն միջն տեղի ունեցած այսքան մօտիկ իմանութիւնները, որոնք արգէն ցոյց կու տան թէ անոնք հետեւած են իրարու շատ մօտիկ։ Երբեմն հետեւողութիւնը սեղ տեղ դրեթէ բառ առ եղած է (Մարկ. Գ. 19. Մատթ. Ժ. 4. Ղուկ. Զ. 16)։

Բայց հետաքրքրական է արդարեւ գիտական թէ առաջին երեք Համատես Աւետարաններէն ո՞ր մէկը ամենէն առաջ խմբագրուած է։ Աւենանդթիւնը այս առաջնութիւնը կու առայ Մատթէոսի Աւետարանին, որ գրուած է երայիբէն մնալով և Հակիրճ, և ապա յւնաբարէնի վերածուելով՝ ճոխացած և իրերեւ ուղեցուց ծառայած է Մարկոսի և Ղուկասի։ Սակայն Ս. Գրոց արդի մանրակրիստ ուսումնասիրութիւնը և գիտական մէկուստի աեղի ունեցած ներկայ խուսարկութիւնները ցոյց կու տան թէ Մարկոսի Աւետարանն է

ամենէն հինր, խմբագրուած՝ հաւանաբռը ներուսաղէմի կործանումէն (Յ. Տ. 70) առաջ, և ապա երուսաղէմի կործանումէն ետք Մատթէոս և Ղուկաս անոր հետեւելով ի գրի առած են իրենց Աւետարանները, օգործելով միաժամանակ ուրիշ աղբիւրներէ եւս:

Քանզի Եթէ Մարկոս Աւետարանէն փոքր կատարակ յոր կեղծելու ըլլանք, մնացածը ամրողութեամբ ընդօրինակուած կը գրաննենք միւս երկու Աւետարաններէն մէկուն ետք կամ միւսին մէջ: Եթէ Մարկոս Մատթէոսն օգտուած ըլլար, իր աչքէն պիտի չվրիպէի: Յիսուսի ծննդեան պատմութիւնը և կարդ մը կեղծեցիկ առակները, նամանաւանդ Լեռան Քարոզի նման ընտիր գրութիւն մը, որ բարոյական սկզբունքներու լաւագոյն հաւաքածու մըն է: Խսկ Եթէ Ղուկասէն օգտուած ըլլար Մարկոս, անկարելի էր որ Աւետարակ Որդիի, Բարի Սամարացիի, Ծնուեսի, Անդրաւ Դաստաւորի պէս դեղեցիկ առակներ դոնց ընէր:

Եթէ Մատթէոս Ղուկասէն օգտուած ըլլար, աչքէ չէր դիրէցներ այն պատուական առակները, որոնք միայն Ղուկասին յատուկ են: Խսկ Եթէ Ղուկաս Մատթէոսին հետեւած ըլլար, անտես պիտի չսունէր անոր մէջ գրտնլած ընտիր առացուածքները: Սակայն տրդի մասնապիսական պրատումները երեւան բերած են թէ Մարկոս եղած է միւս երկու Համտուե Աւետարաններուն դիմաւոր աղբիւրը: Մատթէոս և Ղուկաս այն բաները որ Մարկոսին առած են, հաւատարիմ են իրենց աղբիւրին, խսկ այն բաները որ առանձինն ուրիշ աղբիւրներէ քաղած են, իբրամէ կը տարբերին բորբոքին: Եւ այսպէս, այս երկու Աւետարանագիրները Մարկոսի ծրագրին կը հետեւին դէպէբը նկարագրելու ու պատմելու ատեն, քանզի անիկա եղած է իրենց կարեւոր աղբիւրը:

Պ. Հ. Յթրիթը իր «Պորս Աւետարանները» անուն գրքին մէջ, հինդ բանաւոր պատմաներ ցոյց կու տայ՝ պացուցաներու համար թէ Մարկոս Աւետարանը միւսներէն աւելի առաջ գրուած է:

1. Նախ անոր համար որ Մատթէոս վերաբրած է Մարկոսի պարունակութեան 90 առ 100-ը, խսկ Ղուկաս՝ 55 առ 100-ը, գրեթէ նոյն ոճով և ուղղութեամբ:

2. Մարկոսի փոխ առնուած որեւէ հասարակ պարը երութիւն, թէ՛ Մատթէոսի և թէ՛ Ղուկասի մէջ, մեծ մասամբ Մարկոսին սիւնոյն բառերով վերաբրածը է:

3. Մարկոսի մէջ եղած դէպէբը ու խօսքը արտազութեանց յարաբերական շարքը նոյնութեամբ որդեպուած է պահաւած է նաև Մատթէոսի և Ղուկասի մէջ: Ի-թէ մէկը տեղ մը լքած է, միւսը զայն արձանակրած ու պահաւած է իր գործութեանց մէջ:

4. Մարկոսի նախնական դիմացիծը ի յայտ կու զայ ընդհանրապէս արտայայտութեան այն մեւերէն, որոնք կ'երեւին յանցնեք մը և կամ թիրութիւն մը մատանանկլու տաեն: Այսպիսի մեւերը միւս երկու աւետարանագիրները կամ՞ բոլորովին դաւր մէկած են, և կամ արձանագրած են՝ զանոնք մեղմացնելով ու բարեփոխելով: Նոյնը պատահած է նաև Մարկոսի պամկական ոճերուն եղած դործածած Արամերէն բառերուն համար:

5. Մատթէոսի և Ղուկասի մէջ գտնուած Մարկոսին նիւթերը կը մատնուին և ի յայտ կու զան ոչ-Մարկոսիններէն անջտարար, իբր թէ անոնք առնուած ըլլան նախապէս Մարկոսին արձանադրութենէ մը, և շաղկապուած՝ ուրիշ աղբիւրներէ եկած նիւթերով:

Մարկոսի պարունակութիւնը 678 համարէ. Մատթէոս օգտագործած է ասոր 600-է աւելի համարները իր Աւետարանին մէջ, խսկ Ղուկաս՝ մօտաւորապէս 360-ը:

Մարկոս՝ որ Յովհաննէս ալ կը կոչուի, թիվկ Երուսաղէմացի էր (Գործք. ԺԲ. 12) և բարդմանի պաշտօն կը կատարէր Պետրոս Առաքեալի քով: Խնդ 12 առաքեաններէն մինչէր, բայց երկար ատեն Պետրոսի հետո պտըսած ըլլալուն, լսած էր անկէ Յիսուսի խօսքիրու մասին, մանաւանդ ունինդրած էր յաճախակի անոր խայելութեան, յարութեան և համբարձման նկարազութիւնները: Սիւ կողմէ, հառնարասի և Պողոսի հետ ալ շփոմ ունեցած էր, առաքեական առաջին ճամբորդութեան սկիզբը անոնց ուղեկից ըլլայով (Գործք ԺԲ. 5), և առաջին օրէն ծանօթացած էր Պաղեստինի և Սուլեյման մէջ եղած քրիստոնէական շարժման անցուցաբառ ձերաւ: Պողոսի և Պետրոսի նահատակուր թիւնէն վերը, իր լսած ու մեռք բերած բոլոր

տեղեկութիւնները ի մի հաւաքած, օգտուել լով նաև իր ժամանակի բերանացի և կամ զրաւոր աղբիւրներէն, և իրեւ նրուսաղէմացի իր ականատեսով վկայութիւններն աւ նկատի առնելով, խմբադրած է իր Աւետարանը Հոռմի մէջ, ըստ ոմանց պարզ, զբողութիւրական և գիւրահասկնելի յունարէնով:

Ապա Մատթէոս և Ղուկաս, իրենց աչքին տաշէ ունենայով Մարկոսի այս գրութիւնը, ի գիր առած են իրենց Աւետարանները, որ առեւելով նաև անձանօթ աղբիւրէ մը՝ որ «Բանք Տեառն» (Sayings of Jesus) կը կոչուի: Բացի ասկէ, Մատթէոս և Ղուկաս, առաջիններ, իրամէշ անկախ, երրորդ աղբիւրէ մը եւս օգտուած են:

Կը կարծուի թէ Մատթէոսի օգտուած այս երրորդ աղբիւրը, որմէ քաղած է ան իրեն պատկանող առանքները, պատմութիւններն ու խօսքերը, նրուսաղէմի շրջանակին յատուկ բերանացի աւանութիւններ էին, և կամ հաւանաբար զրաւոր պատմուածքներ, որոնք ժամանակի ընթացքին կորսուած են և մէզի չեն հասած: Այս աղբիւրը ըման անետարան մը չէր, այլ քրիստոնէական եկեղեցւոյ ուսուցման վերաբերեալ գրութիւն մը, որ հրէական զօրաւոր շէշտ մը կը կրէր իր վրայ, և կը պարզէր հրեայ քրիստոնեաներուն տեսակէտր Յակոբոսի աղդեցութեան ներքեւ: Այս աղբիւրը Յ. Տ. 60 թուականին երտաղէմի մէջ գոյութեան եկած էր. ուստարի վերջ երբ նրուսաղէմ պաշարուեցաւ անհկա Անտիոք (Սուրբա) բերուեցաւ Երուսաղէմէն փախչող քրիստոնեաներուն կողմէ: Մատթէոս Անտիոքի մէջ ծանօթացած է այս աղբիւրին, և օգտուած անկէ մէծապէս:

Իսկ Ղուկասի յատուկ երրորդ աղբիւրը Կեսարիոյ (Պաղեստին) շրջանակին մէջ կը գործածուէր. հաւանաբար զրաւոր էր, որ սակայն նոյնպէս մէզի չէ հասած դժբարիսաբար: Ղուկաս երբ մօտ 60 թուականն Երուսալիմի Պողոսի համ Կեսարիա կը զըսներէր (Գործք. Խլ. 8, Խե. 1-5), հոն ծանօթացած ըլլալու էր այս աղբիւրին, որ բաւական ընդարձակ էր և ունէր Մարկոսի Աւետարանին ծաւալը:

Բայց անձանօթ աղբիւրը, որմէ օգտուած են Մատթէոս և Ղուկաս իրենց դատողութեան ներած չափով, կը կարծուի թէ գրութիւնների մէջ անձանօթ աղբիւրներէն, և իր անձանօթ աղբիւրը սակայն անձանօթ աղբիւրներէն է իր անձանօթ աղբիւրը:

Հած էր յունարէն լեզուով և կը դործածուէր Սուրբիոյ Անտիոք քաղաքին մէջ և կը կոչուէր «ԲԱՆՔ ՏԵԱՐԱՆ»: Այս աղբիւրը սակայն անձանօթ էր Մարկոսի, երբ ան ի դիր առաւ իր Աւետարանը Հոռմի մէջ, ինչպէս կը կարծուէր:

Ահա այսպէս, Մատթէոս և Ղուկաս վերյիշեալ այս երեք աղբիւրներէն օգտուելով, իրենց գիտցած կամ լսած բաներն աւելցնելով անոնց վրայ, վերջական ձև տուին իրենց Աւետարաններու խմբագրութեան, որոնք Մարկոսի Աւետարանին հնու կը կարմէն առաջին երեք Համատես Աւետարանները:

Ինչո՞ւ Մատթէոս և Ղուկաս Մարկոսի Աւետարանը լման չեն ընդորինակած: Պէտք է ի մտի ունենալ թէ Մատթէոս և Ղուկաս իրենք դպիր չէ՝ որ ընդօրինակեցին Մարկոսը, այլ՝ իրեն և ներինակ, աղատորէն: Անկանաբարը և նտարանօթ առնելով անէկ իրենց պէտք եղածները: Կրնայ ըլլալ նաև որ նախա-Մարկոսին դրուած քը համառու բոն մըն էր:

Կրնայ նոյնպէս հարցուիլ թէ Մատթէոս և Ղուկաս ի՞նչ պատճառ ունէին Մարկոսին հնուեւելու: Պատճառը չենք դիմէր: Այս հարցման տարբեր հեղինակներ ենթագրութիւններուն առաջին աղբիւրը պատասխաններ կու տան: Բայց կրնականութիւնը այն է որ հնուեւած են: Ասիկա իրողութիւն մըն է, զոր չենք կրնար Ժխտել:

Մարկոսի Աւետարանը այս երեք Համատես Աւետարաններուն մէջ ամենէն կարծ ու պարզ է, քանզի նախնական է: Մատթէոս և Ղուկաս երկար են և ճոփի, որոյնէնեւել անոնք վերջին խմբագրուած ըլլալով՝ նոր աղբիւրներէ օգտուելու պատեհութիւն ունեցած են: Մարկոսի լեզուն և արտայայտութիւնները ժողովրդական են, բայց նկարագրութիւնները՝ կենդանին: Մատթէոս Յիոնուի խօսքերը ներկայացնելու համար աւելի ջանք կը թափէ, մինչ Մարկոս անոր կատարած գործները ցուցագրելու հնուամուտ է: Մատթէոս աշխատած է իր նիւթը լու դասաւրել, իսկ Ղուկաս, իրեն հելլենապէտու գաստիարակուած անձնաւրութիւնն, առելի լաւ ծրագրի մը կը հնաեւի և աւելի յաջող է իր շարայարութեանց մէջ: Այս Աւե-

տարանները գրելու մէջ հեղինակներուն նախակը եղած է ընդհանրապէս Յիսուսի խաչելութիւնու յարութիւնը շխտել. միւս նկարագրութիւնները սոսկ նախապատրաստութիւններ են այս երկու իրողութիւնները մատնանշելու համար:

Իսկ գալով չորրորդ Աւետարանին, անկա խմբագրուած է առաջին դարու վերջին մտուն մէջ, երեք Համատես Աւետարաններին բարորովին աարքը ուղղութեամբ և տարրեր ծրագրով: Այս Աւետարանին հեղինակը, Յովհաննէս, Յիսուսի ամենէն մօտ ապրող Առաքեալներէն մին էր և աեղեսն՝ անոր բոլոր խօսքերուն, առակներուն, հրցաշներուն, ինչպէս նաև ականատես էր անոր խաչելութեան պարագաներուն, յարութեան և համբարձման դէպքերուն: Ինը երբ ձեռնարկեց խմբագրելու իր Աւետարանը, միւս երեք Աւետարաններն ունէր աշքին առջեւ, բայց փոխանակ կրկնելու և ատէն հետեւելու անոնց գրածներուն՝ աշխատած է ընդհանրապէս անոնց պակաս թողած մասերը լացանել: Առաջին երեք Աւետարանները կը նկարագրեն առակնելապէս Յիսուսի Գալիլիոյ մէջ ունեցած գործունէութիւնները, իսկ Յովհաննէս մեծ մասամբ կը նկարագրէ Երուսաղէմի մէջ ըրածներին ու խօսածները, և ի մասնաւորի իր վերջին օրերուն խօսած ընտիր խօսքերը: Բայց և այնպէս, Աւետարաններու մասնագիտական ու մանրակիտ ուսումնասիրութիւնը յոց կուտայ թէ Յովհաննէս եթէ ոչ ուղղակի՞ գէթ անուղղակի կերպով հետեւած է իրմէ առաջ դրուած Աւետարաններուն:

Մատթէոս և Ղուկաս շատ տեղեր տառացիօրէն կը հետեւին Մարկոսին, իսկ Յովհաննէս՝ անդայիօրէն: Սակայն Յովհաննէսին մէջ ալ տեղեր կան ուր հետեւողութիւնը շատ մօտիկ է (Մարկ. Զ. 37, Յովհ. Զ. 7: Մարկ. Ժ. 3-5, Յովհ. Ժ. 3-5: Մարկ. Ժ. 9, Յովհ. Ժ. 39: Մարկ. Ժ. 54, Յովհ. Ժ. 18: Մարկ. Ժ. 7, Յովհ. Ժ. 8):

Չորրորդ Աւետարանին հեղինակը Մատթէոսին օգտուած չէ թուիր՝ բայց մէ քանի մանր կէտերէ. բայց ան օգտուած է նաև

Ղուկասէն, քանզի Մարիամի և Մարթաի պատմութիւնը այս երկուքն ծանօթ է միայն (Ղուկ. Ժ. 38-42, Յովհ. Ժ. 1): Այս երկուքը միայն կը յիշեն երկու Յովհաններու Առաքեալներու շարքին մէջ. (Ղուկ. Զ. 16, Յովհ. Ժ. 22): Հում այս երկու Աւետարաններուն, յարութեան առաւոտ, իւզապեր կանանց ոչ թէ մէկ այլ երկու հրեշտակներ երեւան (Ղուկ. Ի. 4, Յովհ. Ի. 12), մինչդեռ Մատթէոս և Մարկոս մէկ հրեշտակ կը յիշեն միայն (Մատթ. Ի. 5, Մարկ. Ի. 5):

Ասոնք ցոյց կու տան թէ Յովհաննէս երր կը գրէ իր Աւետարանը, առաջին երեք Աւետարանները ծանօթ էին իրեն:

Մարկոսի Աւետարանին պարունակու թեան աւելիք քան հարիւրին իննաւունը միւսներուն մէջ ալ կայ, բայց այն բաները ո՛ռ միւսները չունին՝ շատ թանկարժէք են (Մարկ. Գ. 26-29, Է. 31-34, Լ. 22-26): Իսկ Յովհաննէսի Աւետարանին պարունակութեան հազիր մէկ-տասներորդէն միայն պիտի զրութիւնները մնացած իրեն յատուկ է: Աւրիշ խօսքու, եթէ Մարկոսի Աւետարանը կորուցնելու ըլլայինք, անոր պարունակութեան մէկ-տասներորդէն միայն պիտի զրութիւնները այսօր, բայց եթէ Յովհաննէսը չունեայինք, անոր ինը-տասներորդը այնու մեր ձեռքը չէինք ունենար. ասիկա եկեղեցին համար որքան մեծ կորուստ մը պիտի նկատուէր, մանաւանդ որ ի սպաս զրկած պիտի ըլլայինք Յիսուսի արտասանած վերջին շարթուան հոգեշունչ խօսքերէն, որոնք արձանագրուած են միայն Յովհաննէսին մէջ: Միւս կողմէ պիտք է յիշել նաև թէ միւս երեքը եթէ չըլլայինք, չորրորդ Աւետարանը, իրեւել միւսներուն լացացոցիչը, կատարեալ չէր նկատուէր և ամբողջը զիրար լացացոցած՝ ներդաշնակութիւն չէին կիսար կազմել:

Առաջին երեք Աւետարանները աւելի Յիսուսի մարդկութեան վրայ գրած են իրենց շխտը, առանց մոռնալու միաժամանակ անոր աստուածութիւնը իսկ Յովհաննէսի աւետարանագիր նախամեծար համարած է Յիսուսի աստուածութիւն նկարագրել, սուանց առաջին անտես առնելու անոր կամարեալ մարդկութիւնը: Չորրորդ Աւետա-

բանը կր պարունակէ առաջին երեք Աւետուրանները իրենց հոգեւորականացած ձեւին մէջ։ Բայց Յովհաննէս իրերուն վրայ կոնայի Յիսուսի աստուածութեան և անոց հաղեւոր կոչումին տեսակիտէն։

Յովհաննէս Առաքեալ այսպէս ընելու սատուական ուրբիշ կարեւոր պատճուռ մին ու ունէր. այն է՝ հերետիկոսներու երեւումը քրիստոնէական եկեղեցւայ շրջանակին մէջ։ Հերետիկոսներ՝ որոնք Յիսուսի աստուածութիւնը կ'ուրանայն։ Կարիք կար նոր Աւետարանի մը, որ ուզզակի Յիսուսի աստուածութիւնը յայտարարէր։ Յիսուսի սիրելի աշակերտը լրացուց այս զգալի պակար։ Իսկ միւս կողմէ անոր մարդկութիւնը ուրուցողներն ալ չքաջալերելու համար իր Աւետարանին մէջ տեղ տեղ մասնաւորապէս կը յիէջ Յիսուսի իր կատարեալ մարդ՝ անօթ։ (Յովհ. իշխ. 5), ծարաւիք (Յովհ. Դ. 7) և յոդանած բլալը (Յովհ. Դ. 6)։

Այս չորս աւետարանակիրները իրենց հաւաքած նիւթերը վերջապէս դասաւորեցին ու գրեցին Աստուծոյ Ս. Հոգիին անմէջական ներշնչման ներքեւ, ներկայացնելու համար մեզի Յիսուսի կենացին չորս տարրեր եւեւոյթները։ Այսպէս, Մատթէոս կը նկարագրէ Յիսուսը իրենց թագավորական վարձութեամբ։ Իսկ Յովհաննէսը՝ արծիվի կերպարանքով, անոր Համար՝ որ ան արծիվ նման վերերը սաւանած, իր Աւետարանը կը սկսէր ժի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուծոյ, իսկ մատուցանող Զաքարիաի քահանյական պաշտօնավարութեամբ։ Իսկ Յովհաննէսը՝ արծիվի կերպարանքով, անոր Համար՝ որ ան արծիվ նման վերերը սաւանած, իր Աւետարանը կը սկսէր ժի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուծոյ, էր Բանն ըսելով։

Կութեան, իսկ Յովհաննէս՝ իրրեւ «ԲԱՆՆ» (Լոկոս), որ սկզբէն Աստուծոյ հետ էր, որպէս Անոր Միածին Որդին։ Եւ չորսը զիւտը լրացնելով, կու տան մեղի Փրկէին կեւանքին լման մէկ պատկերը։

Հին ատեն նեղկիչէր Ա. Գլխուն մէջ ակնարկուած և Յայտնութեան դիրքին մէջ յիշւած չորս կենդանիներու օրինակին հետեւ յով (Յայտ. Դ. 7-9), չորս աւետարանագիրներին Մատթէոսը կը ներկայացնէր մարդու կերպարանքով, իր Աւետարանը Յիսուսի մարդկութեան պատմութիւնով բարկուած բլալուն համար։ Մարկոսը՝ առիւծի կերպարանքով, որովհետեւ առիւծի նմ մն քաջարար իր Աւետարանին առաջին բաներովն իսկ կը յայտարարէր Յիսուսի Որդի Աստուծոյ ըլլալը։ Ղուկասը՝ եղի կերպ ու բանքով, քանզի իր Աւետարանը կը սկսէր Աստուծոյ զոհ մատուցանող Զաքարիաի քահանյական պաշտօնավարութեամբ։ Իսկ Յովհաննէսը՝ արծիվի կերպարանքով, անոր Համար՝ որ ան արծիվ նման վերերը սաւանած, իր Աւետարանը կը սկսէր ժի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուծոյ, էր Բանն ըսելով։

Այս չորս Աւետարանները ներշնչումի մէծ աղիւր եղած են անցեալի մէջ և այսօր այն բիւրաւոր հաւատացեալ հոգիներուն, առաջնորդելով զանոնք զէպի բարձր զիւտակ-ցութիւն և դէպի լաւագոյն կեանք։

Ֆրէզնօ. Գալիփորնիա

ԳԲ. Ա. ՍԱՐԱՖԵՆԻ

